

Նետուած գրիփուրին ողէս, վերստին յարդարելու չողիսի գառնամ Պանդուխի Կեանին մէջ, և կարգ չպիսի զնեմ ի նմա, և ո՞չ իսկ արաւելուք (Էջ 35): Եւ ահա թուրքերէն բառերու մը: — համալ (յաճախ գործածուած), թուրպան, սէնէս, սելանի, խան, խանէ, խամալլը եղաղուց, մանի, և այլն Անշուշտ, շատ անգամ սահիպուած կը գործածէ այ բառերը՝ երբ պանդուածներուն լիզուովը կը խօսի: զանոնք խօսեցնել կուտայ, և անոնց երգերէն սիրուն քառեակնիր կը դնէ իր նամակներուն մէջ: Անդի գառական բառեր ալ, զոր օր, որոնանի (= որոճայու բան = մտածում), դորիկ (հերիսայ), և այլն:

Այս Զարդարեանի հատորը ունի բանաստեղծական ու Նկարագրական գոհար Էջեր, մինչ Հրանդի այս հատորին նիւթն է նամակներ պանդուածներուն կեանէն, և քանի մը պիտակներ:

Մելքոն Կիւրենան ծնած է 1859-ին, Բալուի Հաւառ գիւղը՝ զես 11 առեկան՝ Պոլիս կուգայ իրեա պանդուածու, սակայն բախու կ'ունենայ յաճախիւու: Ակիւտարի ձեմարանը՝ գաւանկը ունենաւով Միհրան Դուրեան (Միհանուն Դուրեան Պատրիարքը), ապա կ'աշակերտի ժամանակին ծանօթ հանգար հայկարան իսչատուր Միհրաքեանի: 1878 էն սկսեալ ուսուցչական ասուղեց կը մըտնէ: 1915 ի մեծ եղեռնին է որ կը ձերքակալուի և Այշահի բանտը կ'աքսորուի, եւ երկար տանջանքներէ վերջ՝ կը նահատակուի իր գրագէտ ընկերներուն հետ, նետ տարեկան հասակին:

Իր գրական աշխատանքը կը սկսի հայպարակագրութեամբ, կը գրէ ժամանակին կարեռը թիրթերուն, ինչպէս Հայենիքի, Խրթազունի, Արեւելի-ի, Շարմում-ի, Սուրենանդակի, Մատիկի, Ազատամարտ-ի, Մասիս-ի, «Հայ Գրականութիւն»-ի, Ռուս-ի, Շանր-ի, եւ այլն, Համար, Շատառ, Շանին. Աւո ծածկանուններով: Ա. Արքիմարեանի թելագրութեամբ է որ նամակի մեռն կը ներարագրէ Պոլիս եկած գաւառացի պանդուածներուն խեղճ հանքը, կորովի և յուղիչ շեշտուի մը՝ նըղապահ ունենաւով «ազդային չոչդերու ուշադրութիւնը հրաւիրեալ անծանց վրայ, որոնք իրենց հայրենին օճախու լքելով՝ Պոլիս կը լեցուէին և կը հւեծէին կ'աշխատի համոզել ազգին մէծերը՝ սորուսի զարման մը խորհին, և օգնեն անոնց իրենց հայրենիքին մէջ մնալու, որ Պալիս չդան ու տառապանքէն չհիւծին:

Հետաքրքրական է յիշել՝ թէ Հրանդ նախապէս յամառ գրաբարեան մըն էր, և երբ 1905-ին, Դուրեան Սրբազան ն, Շնորհաւիի կրօնական երգերը աշխարհաբար ստանաւորի կը վերածէր Հրանդ գրական երկար պայքարը մ'ունեցաւ անոր հետ, Պանասի և Թրըպակի Պանոսի կեզանը ի Պանոս կեղծանուններու: Կ'արձէ յիշել նաեւ պանդուածուի մը հետաքրքրական նամակի սկսուածքը: «Քրիստոսի ծառայ Ակօէն շատ բարեւ . . . ինչ (Էջ 31):

Հրանդ զեռ բազմաթիւ յօդուածներ ունի վերյիշեալ թերթերուն մէջ, որոնք անշուշտ, ուրիշ հատոր մը պիսի կազմեն:

Մ. Կիւրենան շատ ծանօթ չէ նոր սերունդին. իրմէ լոյս տեսած են միայն Գրաբար Լեզու

դասագիրքը, Մեսոպ և Սահակ՝ Հայ գրերու պատմութիւն մը, և թարգմանութիւն մը: 1915-ին, երբ կը ձերքակալուի, իր տունը կը խուզարկուի և ձեռագիրները կ'այրուին ոստիկաւութեան կողմէ, աննշան մաս մը միայն կ'առաջանի, և այն ալ պահասաւոր, միայն թընանի Ցիոնի Կեանիր գործին թարգմանութիւնը լրիւ մնացած է (անտայ):

Ա. Արքիմարեան Հրանդը կը կոչէ «Դառնացած սրբի բանաստեղծ»: արդարեւ, անոր գրականութիւնը կը ձգտի նկարել պանդուածներու նիրքին տառապանքը և ցոչնել դարմանը: Ան գրականութեան համար չի գրեր, այլ՝ տառապանքը մէջ եղող կեանքիրու և հոգիներու վերկութեան համար: Ան իր արժանաւոր տեղը կը ընայ գրաւել միք տառնմային գրականութեան մէջ:

#### ՍԱՐԿԱՐԴԻ.

**ՓԾԾԱԿԱՐԵՎԾՐ ԶՈՒԳԱԾԱՅ ԵՒ ՀԵՂ-  
ՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒՄՆԵՐԻ ՍԱՄՎԵ** (տայե և  
ծովովական եղեր). 17-18րդ զար: Գեղեց Արամ  
Խանական: Ազգ. Մատինապարան, թիւ Ճիթր.,  
Վ. Արքան, Միթրաբան Տպարան. երես 80, զին 1  
մետրի:

Արամ Երեմեան 1916-21-ին Սպահանի 42 հայտնական գիւղեր այցելելուն առիթով գովիճի հառանդով մը հաւաքած ու երեք ընդհանուր բաժանումներով գաւառաւորած (Ուրոյ եղեր, Հարանելիան եղեր) ու Միւս Երգիծական, գովական, Նկարագրական) եղեր) ու մամուլին յանձնած է իր «Փշանքներ» կոչած ժողովրդային բանահիւսութեան նմուշները: որոնք թերեւ օր կորսէէ կը պակսէր իր հոգածութիւնը:

Գործին սկիզբը Ա. Ե. ի կողմէ կայ համառօտ այլ հնասուքքարտական ուսումնասիրութիւն մը Զուղանայ և Հնդկանայ գաղութներու ծագման, անոնց յառաջիմութեան ստար հանդիսացող աղդակներուն, այսինքն՝ դղրոցին, մասուլին, ընկերութեանց, աղջական աշուկներուն, և լոյս տնտեսող երգերուն շուրջ:

Առաջ մէջ ընան պէտք չէ վնտել Պորքան եղեր կոչուած ու իրը հին հայ հագներութեան օրինակ ծառայող մեր գաւառական նմուշներուն խօրքն ու շնորհքը. վասնդի մարդ օ'քան կարգայ իսկապէս ժողովուրդին ստեղծագործած հատուածները, ա'յնքան աւելի կը համոզուի Երջանկայիշտակ Դուրեան պատրիարքի սա տեսաթեան մէջ, այդ պատառիները զիրով մնջի վոխանցու մատինագիրը իր հոգիին ու արաւեստին համապատասխան խօրք և դաշնակութիւն տուած ըլլալու է անոնց:

«Փշանքները կազմով ինչ ինչ տապերու մէջ զգացումներ արայայատող գեղեցիկ նմանութիւններ և բացատրութիւններ կան տեղ տեղ: Հրամաքարիչը իր ուսումնասիրութեան ընդացքին յանոնց յառաջ-յններուն մէջը երեսութեան ընդացքին անդրադարձած է անոնց արժէքներուն, և ըստ արժանուոյն բրած է իր զնահատանքները այդպիսիներէն իւրաքանչւերի մասին: և այս յամի մատինահնուած օրինագիրը կանխող ձանօթթիւններուն զուգընթաց»:

2906 ՎԱՐԴԱԳԵՏ